



ՕՐԱԳԻՐ

Բ Ա Ր Ո Յ Ա Կ Ա Ն , Բ Ա Ն Ա Ս Ի Ր Ա Կ Ա Ն

Տ Ն Տ Ե Ս Ը Կ Ը Ն Ե Ի Բ Ն Ը Կ Ը Ն

Գ Ի Տ Ե Լ Ե Ա Ց

Ժ. ՏԱՐԻ ԹԻԻ 17 .

1852

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1 .

Բ Ա Ն Ա Ս Ի Ր Ա Կ Ա Ն Տ Ե Ղ Ե Կ Ո Ւ Թ Ի Ի Ն

Վ Ի Ճ Ա Կ Ա Գ Ի Ր Ա Կ Ա Ն Տ Ե Ղ Ե Կ Ո Ւ Թ Ի Ի Ն

Անգղիոյ պաշտօնէից ու ցամաքային և ծովային զօրութեանց վրայ :

ՅԱՅՏՆԻ բան է որ տէրութիւն մը նրչափ որ մեծ ու տարածեալ է՝ այնչափ ալ պաշտօնէից կարօտութիւն ունի, ևս առաւել քստ կարի փութով ու անչիօթ կառավարութեան համար, որն որ զարմանալի կերպով բոլոր եւրոպական տէրութեանց մէջ ծաղկած է, որով ժողովրդդեան պիտոյիցը կը հասնին առանց տրտնջացընելու, բաւական է որ պարտքերնուն մէջ անհոգութիւն չընեն : Եւ բանիս համար զատ զատ պաշտօնատէրներ դրուած են՝ որոնց միայն վրլխաւորներուն թիւը կը դնենք որոշ Կա-

ղափար մը տալու համար . և միայն Նիգղիոյ դնելով՝ զանց կ'առնենք ուրիշ տէրութեանցը, որովհետեւ քիչ շատ ամէնքն ալ նոյն ոճով կը կառավարուին :

Եւ աջին կարգի պաշտօնեայք՝ որուն գաղղիացիք ու բոլոր եւրոպացիք ալ Միսիսի կ'ըսեն, իրենց առաջնութեան կարգովը ասոնք են ,

1 . Եւստացահ լորտ պաշտօնէից ժողովոյն . ասիկայ գրեթէ սոսկ անուն մը ըլլալուն համար՝ շատ անգամ Կանձապետութեան պաշտօնն ալ հետը մէկտեղ կ'ըլլայ . երբեմն մինակ երբեմն

ալ համարակալութիւնն՝ ալ միատեղ, որն որ կը խառնուի տէրութեան հասից կամ մուտքերուն ու ծախքերուն, և նմանապէս դարձեալ մնքսատուններու, գրամոց գործածութեանը և տէրութեան ծախքը կ'որոշէ: Ըստ պաշտօններէ վերջը, որ ինչպէս ըսինք ընդհանրապէս մի և նոյն մարդու կը յանձնուին, կու գան աս իրեք ատենադպրութիւնները, որոնց գաղղիացիք և ուրիշ ազգերը կ'ըսեն պաշտօնեայ ներքին գործոց, պաշտօնեայ արտաքին գործոց, պաշտօնեայ գաղթականութեանց և պատերազմի. ասոնց տարեկան վճարքն է 5,000 լիւրա սթերլին որ 550,000 զուրուշ ըսել է: Արջը կու գան կարգով արդարութեան պաշտօնեան, առաջին ծովակալը, հրովարտակաց արձանագրութեանց կամ դիւանաց նախագահը. Լէքէսդրի դքսութեան մարզպանը՝ որուն դպրապետ պատուանունը՝ կու տան. անտառաց և ծառատունկներու վերակեցուն. վաճառականութեան ատենին նախագահը. Թղթատանց առաջին տեսուչը: Ըսոնցմով կը կազմուի Կապիէնը ըսուած խորհրդարանը, որ Թագաւորին անմիջական խորհրդարանն է: Ըսկէ զատ է բաւլըմէնթ ըսուած ատեանը որն որ Լոտերէ ու ազնուականներէ կը կազմուի որոնք Բաւի կ'ըսուին, և որոնց վրայ արդէն նախընթաց յողուածով խօսեցանք: Պաշտօնեից կը վերաբերի Թագաւորին ներկայացընել ատեաններուն որոշումը, և իւրաքանչիւրը իւր պաշտօնին յատուկ որոշմունքները ու հրովարտակները ինքը Թագաւորին հաստատել կու տայ:

Ընդգրկական կառավարութիւնը Լըրոպայի ամէն տէրութիւններէ աւելի ազնուապետական է, ու պաշտօնեայք կամ ազնուականները իրենց ուզածը առաջ կը տանին. անանկ որ կը ճշմարտի սն համբաւաւոր առակը Ընդգրկոյ համար որ իրենք ալ շատ կը գործածեն՝ Թէ « Թագաւորը կը Թագաւորէ միայն

բայց չկառավարեր », Արի յիշուած պաշտօնեից ենթակարգեալ հազարաւոր պաշտօնատէրներ ալ կան որոնց ամենուն ալ զատ զատ պաշտօնը նշանակելը հոս տեղս աւելորդ է ու խիստ երկայն կ'ըլլար, մանաւանդ որ ամէնքն ալ քիչ կամ շատ կրնան մակաբերել. բայց գաղափար մը ստանալու համար կը դնենք հոս ասոնց որչափ Թոշակ տրուելը՝ ի բայ հանեալ ծովային ու ցամաքային զինուորութեանց ծախքերը՝ տարին պաշտօնատեարց Թոշակն է 2,620,000 լիւրայ սթերլին որ ըսել է 288,200,000 զուրուշ: Ընդգրկոյ արտաքին կառավարութիւնը գաւառաց բաժանման համեմատ է. բոլոր աշխարհքը իրեք Թագաւորութի կը բաժնուի, ու Թագաւորութիւններն ալ զատ զատ գաւառներ կամ կոմսութիւններ. ամէն մէկ գաւառը իրեն համար առանձին վերակացու մը ունի որն որ շէրթ կ'ըսուի, ու իրեն պաշտօնն է գատաւորութիւն և միանգամայն միջնորդ խաղաղութեան Թագաւորին և Ժողովրդեան մէջը, ասիկայ Թագաւորէն կ'ընտրուի և տարի մը կը տևէ իր պաշտօնը:

Տեսակ մը պաշտօն ալ կայ որ նուիրակ խաղաղութեան կ'ըսուի որ արթնութիւն կ'ընէ հրամանագիրներուն կատարմանը, և վճիռները ատեանի մէջ կը կարգայ:

Վուուդսդապլ՝ որոնց պաշտօնն է խաղաղութիւնը պահել տալ, անոր համար ալ իշխանութիւն ունին խառվարարները բանտարկելու: Ընդգրկոյ մէջ որոնք Լոնսոա կը բնակին, ու բոլոր տարին իրեք չորս անգամ մը ամէն տեղ կը պլտրտին գատաստանները կտրելու համար. ասոնցմէ զատ կայ իրեք ատեան ալ. այս ինքն Թագաւորին, գանձապետին, ու ատեան հասարակաց, բայց ասոնցմէ ալ վեր է քարտուղարի ատեան ըսուածը որ ամէն ատեաններէ կրնան ատոր բողոքել և ասիկայ միշտ բաց է:

Յամառային զբոսութիւն. Ընդգրկոյ ցամաքային զօրութիւնը համեմատութիւն Ժողովրդեան բազմութեանը խիստ քիչ

1 Ընդգրկ. Exchequer. 2 Ընդգրկ. Chancellor.

է, ու գրեթէ ուրիշ տերութեանց ունեցած զօրաց կէսէն ալ պակաս է . և ասիկայ երկու պատճառի համար . մէյ մը ծովային երկիր ըլլալուն համար . մէյմ՝ ալ ժողովրդեան խաղաղ բարքը, որուն վրայ նախընթաց յօգուածով խօսեցանք : Ընդհանրապէս գիտնալու բան մըն է որ եւրոպական ամէն մեծ տերութիւնները հարիւրին հինգ զօրք կ'առնեն խաղաղութեան ատեն՝ իսկ պատերազմի ատեն ուժը ինչուան տասն ալ՝ որ խիստ շատ ըսել է . ուստի աս կանոնով Ռուսաստան մօտ 750,000 զօրք ունի որ հազիւ թէ 60,000,000 բնակիչ ունի . Վաղղիա 300,000 ու աւելի ալ, որ 33,000,000 է բնակիչը . Նոյնպէս Լատուիա 300,000^{էն} աւելի զօրք ունի որ ժողովուրդը 35,36 միլիոնի հազիւ կը հասնի . իսկ ընդհակառակն Բնգղիա 129,211, զօրք ունի ընդդէմ 160 միլիոն բնակչաց որ այնչափ հեռաւոր աշխարհքներ տարա-

ծուած են . հոս որոշ և ստոյգ գիտութիւն մը տալու համար կը դնենք այլ և այլ տեսակ զօրաց վաշտերուն ու գունդերուն հաշուէգումարը պատերազմի պաշտօնէին թագուհւոյն ներկայացուցած համարատուութենէն կամ տեղեկութենէն առնելով :

Չիաւոր . 1308, հոգի .
Հետեւակախումբ . 5260, հոգի .

Ըսոնք անմիջապէս թագուհւոյն ծառայութեան համար են :

Սարտիկ զօրք ըստ օրինի ,

Չիաւոր 7090 . տասնըութը վաշտ իւրաքանչիւրը 387 հոգուով բաղկացած բաց ՚ի առաջին վաշտէն որ 511 հոգի է :

Հետեւակախումբ . քամէնը 74,870 . 81 գունդ բաժնուած :

Ըսոնք Բնգղիա կը կէնան և բոլորն ալ գրեթէ ազգաւ անգղիացի են :

Երեւելեան հնդկաստանի բանակը : Ընդհանր 3957 Չիաւորէ ու 27,144 հետեւակախումբ զօրքէ կը բաղկանայ :

Բոլորին գումարը

Երեւելեան հնդկաստան .	3,416	հոգի .
Սնացած գաղթականութեց մէջ .	6,166	հոգի ընդ հետեւակ և ընդ հեծեալ .
Բնգղիոյ մարտիկ բանակը .	81,960	ընդ հեծեալ և ընդ հետեւակ .
Պահապան զօրք թագուհւոյն .	6,568
Երեւելեան հնդկաստան .	31,101
Համագումար .	129,211	
Ըս գումարիս վրայ աւելցնելու է .	14,410	հոգի ալ իբրև
	<u>143,621</u>	

Թնդանսթաձիգ, փայտատաւոր ու ոահ վիրայ զօրք որոնց պաշտօնն է ճամբայները շտկել, ծառերը կտրտելով փոսեր բանալով և այլն և այլն :

Համաքային զինուորութեան տարեկան ծախքն է 6,629,347 լ . Ս . որ ըսել է 729,228,170 զուռուշ :

Սովային զօրութիւն . Բնգղիոյ ծովային զօրութիւնը ամէն տեղ ու միշտ ահաւոր եղեր է և եւրոպական ամէն տերութիւններէ աւելի վեր . աս գերազանցութիւնը իրեն դրիցը ու ազգին նաւարկութեան մէջ ունեցած խելքէ դուրս յարմարութիւնն է : Բնգղիա խաղաղութեան ատեն ոչ ինչ ա-

ւելի քան զՌուսը և քան զՎաղղիացին նաև ու զինուոր ունի ծովուն վրայ . բայց պատերազմի ատեն քիչ ժամանակուան մէջ ծովուն երեսը նաւերով կը ծածկէ հմուտ նաւապետներով, արագաշարժ նաւաստիներով ու բազմահմուտ ու քաջավարժ նաւամարտիկներով : Եւս յիտուն տարի չկայ որ Բնգղիոյ անպարտելի նաւական զօրութեան փորձը տեսաւ բոլոր աշխարհ ու զարմացաւ . վասն զի երբոր մեծն Վաթուէնն բոլոր Եւրոպա սասանեցուց իր անուաճելի բանակներովը, միայն Բնգղիա մնաց որ Վաթուէնին գրուխ չձըւակց, ու զԱւրոպան ընդդէմ Վաթու-

լէոնին խոովութեան մէջ պահեց : Եւ բողոն չկրնալով, թերեւս և ոչ ալ մըտքէն անցնելով՝ որ Լ'նգղիացոց դէմ նաւով պատերազմի ելլէ, շատ իսկ անոնց նաւական զօրութեան փորձը տեսած ըլլալով Լ'պուքիր, Գաղղիայէն Խուլանտա զօրք անցնելու փորձերուն մէջ, ու Թրաֆալարի գլուխ ըսուած տեղը չարաչար յաղթուելով Գաղղիացոց նաւատորմիղը Լ'նգղիացի Լ'ելսրն անուանի ծովակալէն, անոր համար Լ'ըրոսայի ամէն թագաւորներն ու թագաւորութիւնները որ կը նուաճէր և կամ իրեն հետ խոնարհական հաշտութիւններ ընելու կը ստիպէր, առաջին պայմանն աս էր որ Լ'նգղիացոց հետ բարեկամութիւն չընեն, թշնամի ըլլան, վաճառականութիւն չընեն անոնց հետ, Լ'նգղիա վաճառք չտանին, ու անոնց դէմ նաւեր զինեն. աս կերպով դաշնադրութիւններ ըրաւ չէ թէ միայն Սպանիացոց, Լուսիտանացոց, Իտալական այլ և այլ տերութեանց, Տանիմարգացոց հետ և այլն և այլն, այլ նաև Ռուսաց հետ ալ, որով Լ'ըրոսայի ամէն ծովային տերութիւն Լ'նգղիացոց դէմ զինած էր. յիրաւի Լ'նգղիա աս կերպով ոչ սակաւ փասս կրէր, բայց ոչ երբէք խոնարհեցաւ, և ոչ երբէք ալ թողուց որ աս այլ և այլ ազգաց նաւատորմիղները իրարու հետ միանան, և ոչ Գաղղիացոց զանազան նաւահանգիստներու մէջ շինած նաւերը մէկ նաւատորմիղ կազմեն. որովհետև նաւահանգիստներէն հազիւ թէ դուրս կ'ելլին, Լ'նգղիացիք վրայ հանելով կամ կը գերէին և կամ կը բռնադատէին նորէն նաւահանգիստը ապաստանելու. բնականապէս ասանկ գործողութիւն մը առաջ տանելու համար ևս առաւել մօտ 20 տարուան միջոց, հարկաւոր է մեծ ու հաստատուն զօրութի մը. ուստի ինչպէս կը հաստատեն նոյն ժամանակուան պատմական ծանօթութիւնները մօտ 2,000 նաւի չափ մեծ ու պզտիկ ու 300,000 չափ ալ նաւաստի ու նաւամարտիկ ունէին Լ'նգղիացիք ծովու վրայ, ու ան ալ ասկէ 50 տարի

առաջ՝ որ ազգը տասը միլիոն պակաս էր քան հիմա, ու իրեն բարոյական ու նիւթական ուժը անհամեմատ նուազ էր արդի վիճակէն, մանաւանդ շոգենաւերու պատճառաւ : Հոս մանրամասն ցուցակ մը կը դնենք հիմակուան ոտքի վրայ ունեցած ծովային զօրութեանը, ծովակալին աս մօտ ատեններս թագուհւոյն տուած տեղեկութենէն առնելով :

Մատերու խիւղ .

Լ'առաջին կարգի եռայարկ նաւ . 100^{էն} աւելի թնդանօթ ունեցող 750 հոգուով ու նաև աւելի .

Թի- նաւոց Թի- Բնդուսից

12 եռայարկ 120	Թնդանօթ ունեցող, մէկը շինուելու վրայ . ամէնը միատեղ ունին թնդանօթ .	1440
8	5 շինուելու վրայ	880
6	104	624
		<hr/> 2944

Լ'ըրրորդ կարգի մեծ նաւ կրկնայարկ 80^{էն} աւելի թնդանօթ ունեցող ու 700 և աւելի ևս հոգի .

կրկնայարկ, թնդանօթ

4	92	միատեղ առած	368
8	90	5ը շինուելու վրայ	720
13	84	1 շինուելու վրայ	1092
17	80	9 շինուելու վրայ	1360
			<hr/> 3540

Լ'ըրրորդ կարգի մեծ նաւ 70^{էն} 80 թընդանօթ ու 600^{էն} 700 նաւաստի ունեցող .

5 կրկնայարկ 76	միատեղ առած	390
5	78	380
6	74	444
27	72	1944
2	70	140
		<hr/> 3298

Լ'որրորդ կարգի մեծ նաւ 50^{էն} 70 թնդանօթ ունեցող ու 400^{էն} 600 մարդ

3 կրկնայարկ 60	իրեքն ալ շինութեան մէջ միատեղ	180
36	50 10 շինութեան մէջ .	1800
		<hr/> 1980

Հինգերորդ կարգի մեծ նաւ 36^{էն} 50
Թնդանօթ ունեցող . ու 250^{էն} 400
մարդ .

9	46	միասեղ առած	414
10	44		440
38	42		1596
5	40	2 չինութեան մէջ .	200
2	38		76
4	36		144
			2870

Վեցերորդ կարգի մեծ նաւ 24^{էն} 36
Թնդանօթ ունեցող . 200^{էն} 250 մարդ .

5	միայարկ	28	միասեղ առած	140
23		26		338
4		24		96
				574

Երկու հարիւր յիսուներկու նաւերը որոնք 15,206 Թնդանօթ ունին առաջին կարգի և մեծ նաւ կը սեպուին ու մեծաւ մասամբ ալ կրկնայարկ են . ասոնցմէ զատ ունին նաև 300^{էն} աւելի ալ մանր նաւեր որոնց մէջ եռակայմ ու կրկնակայմ նաւեր կան 10^{էն} ինչուան 24 Թնդանօթ ունեցող, ու անոնցմէ ալ պզտիկ 4^{էն} ինչուան տասը որոնք ամէնը մէկտեղ 2500^{էն} աւելի Թնդանօթ ունին, որով կ'ըլլայ ամէնը միատեղ 17,706 Թնդանօթ : Երկուք ամէնքն ալ առաջատար նաւեր են . ուստի ասոնցմէ զատ 125 շոգեշարժ նաւ ալ ունին , որոնց մէջ 1000 ու ինչուան 1200 ձիու ուժ ունեցողներ ալ կան . ասոնք ամէնքն ալ զինեալ կամ պատերազմական վիճակի մէջ չըլլալով՝ գրեթէ կիսով չափ վաճառականութեան կամ մարդ փոխադրելու կը գործածուին :

Երկու հարիւր պէս վեց հարիւրի կը հանեն ընդ մեծ և ընդ փոքր եղած նաւերուն թիւը . բայց որովհետև ամէնքն ալ զինեալ չեն՝ անոր համար նաւերուն թուին համեմատ զօրքն ու նաւաստիները քիչ են . անցեալ տարուան ծովային զինուորաց ու նաւաստեաց թիւը ասանկ էր . 25,541 հոգի յիսնապետէ սկսեալ ինչուան հասարակ նաւաստի , որոնց մէջ կ'իմացուին վերաբոյժները , ճարտարապետները , ուղղեցոյցները և այլն . 2000 նաւերու մէջ ծառայող տղայք .

1020 գլխաւոր պաշտօն ունեցող նաւապետ , հրամանատար , սպայ , որոնց մէջ 54 նաւու քահանայ , 2 ալ ծովակալ , 3 ալ փոխանորդ ծովակալի . ասոնցմէ ալ զատ 3504 հոգի ալ նոյնպէս գլխաւոր պաշտօնակալներ որոնք կէս վճարքով են . ասոնց մէջը կան 28 ծովակալի անուն ունեցող , 42 փոխանորդ ծովակալի ըսուած , մէկ մ'ալ նաւատորմը ծովակալ . բայց ասոնցմէ կան նաև 837 պաշտօնակալ ալ որոնք ներկայաբար ծառայութեան մէջ չեն :

Իսկ մարտիկ զինուոր 9187 հոգի տասնապետէն սկսեալ : 1451 Թնդանօթ ածիգ , 332 պաշտօնակալ սպայներ , 52 ալ Թնդանօթ ածիգներու սպայ . ընդ ամէնը 11,022 . աս թիւն ալ աւելցընելով վերի դրած նաւաստեաց ու ասոնց պաշտօնակալաց զուամարներուն վըրայ կ'ըլլայ ասանկ .

Նաւաստի վերաբոյժ , և այլն .	25,541
Ամէն տեսակ պաշտօնակալք .	1,020
Նաւու ծառայող տղայք .	2,000
Կէս թողակով պաշտօնակալ .	3,504
Ծառայութեան մէջ չեղող պաշտօնակալք .	837
Ծովային զինուոր .	9,187
Թնդանօթ ածիգ .	1,451
Պաշտօնակալք ծովային զինուորութեան .	384
43,924	

Երկու հարիւր ծովային զինուորութե տարեկան ծախքն է 5,849,423 . լիր սթերլին . որ ըսել է 643,436,530 զուուր :

Յամաքային ու ծովային զօրութիւնները միատեղ առնելով կ'ըլլայ 187,545 հոգի , որոնք հարիւրի վրայ բաժնելով՝ գրեթէ հարիւրի մէկ զինուոր կուգայ , որ ընդհակառակն՝ ինչպէս ըսեր ենք վերը՝ ուրիշ մեծամեծ տերութիւնները հարիւրին 5 կ'առնեն :

Այլ յուսանք որ բաւական մանրամասն տեղեկութիւն մը տալով՝ ցանկացողը գոհ ըլլայ :